

Մ Է Ճ Մ Ո Ւ Ա Յ Ը Հ Ա Վ Ա Տ Ի Ս

ՏԵՕՐՏԻՒՆՃԻՒ-ՍԵՆԵ

(1864)

ՆՈՒՄԵՐՈ - 286

171. - ՁԻԼՀԻՃՃԻ ԿՎ

ՄԱՅԻՍ 21

ԱԼԱՖՐԱՆԿԱ 2 ՅՈՒՆԻՍ

ԱՍԽԱՆԵ ՄԱՅԻՍ 21 ԲԵՆՉԵՄՊԵ

Ա.բեա մուհաֆըզը, Շքօտրա մութասարը քը սապըգ սաատէթլի Ալիզ բաշայէ :

—Թընօվա գայմագամըզը, Ա.բեա մուհաֆըզը սապըգ սաատէթլի Հա.սան բաշայէ :

Բարիս . 30 Սոյիս :

Իշպու բաղար էրթէսի կիւնիւ , գօնֆէրանա թէքրար ագաը մէճլիս իթմիշ տիր : (Գարարը նամալիւմ ի սէ տէ) եալընըզ Աւթրիա զաղէթա.սը շու վէճ՝ իւէ եաղար : Ալէմանեա մուրախիասըզը պաղը էսապէր մէ.տանա գօյաճագըր : Տանիմարգա հիւզ պիր էսաս ըզհար իթմէյէճէք . ույու.շուլամասըզը հալտէ , Ինկիլթէրրա պիր թէվասիւթ թէքըլֆ իտէճէք տիր :

Վօնֆէրանորն ալթընճը մէճլիսի , պու բէնչէմպէ կիւնիւ իճրա օլու.նաճագ տըր :

—Շլէզլիկին ճէնուպ թէրաֆընը Տանիմարգա թէրք իթմէյէճէք տիր . վէ իուսիա տախի պու էֆքեարտա տըր տէնիր :

—Իուսիա իմբէրաթորու վէ իմբէ.րաթորիչասը շիմալէտէք Պէրլինէ ա.

զիմէթ իթմիշէր տիր : Սիւշարալէ.հիւմ իւէ պէրապէր Բրուսիա գրալը տախի , Բօզտամ սէրայընտա իգամէթ իտէճէքլէր տիր :

—Լքէյի վազըթլարտան պէրու.հիւզ պիր զաղէթատա , տէյիւ Լէհիւ.թան հալատիսի , իլլա Լէհին իամի տախի ե օգ տուր :

—Լուհան տէվլէթինին պու տէնէ.լէք պիւճճէսի : Իրաա 17.327 լիրա . մասրաֆ 792.20 լիրա :

Լուհան գրալը Լօրկի հաղըթլէ.րի պիր գաւ վաթօր իւէ Լուհան ա.տալարընը զիարէթ իտէրէք , Գօրֆու.ճէ զիւրէսինէ աղիմէթ իթմիշ տիր :

—Սիւֆէրայը տուէլը էճնէպլիկ.վէրիլէն պիր միւզէքքէրէյը րէսիլէ միւճիպինճէ , ալաֆրանիկա մայիսին 27 սինտէն իթիպարէն մէմալլէրի ()սմու.նիլէտէն ողլըր իիւրաճը գաթիլէն ե աագ օլմուշ տուր :

—Լէվանի Հէրալտա շու վէճ՝ ի.լէ եաղըլ տըր . Լալլէրը հարպը հապ.րէթը սէտարէթբէհասի պին պալը Շահին պէյ Օէլթուկու Գրիգորեան Լըմէնիլէր իշին Սորաշ մէմուր օլտու.ղու գովտիօնու իիթամ իթմիշ օլ.մաղ իւէ , Գօզան տաղը թէրաֆընա տախի պաշգա պիր մէմուրիլէթէ ի.լլամ գըլընիլշ տըր :

— Սալլէ նաղըրը սապըգ Սուս.

Իշ պու Բուդիամէ հաթթոտա իրի տէֆա , եանի սալը վէ բէնչէմպէ կիւնիլի նէշը օլտաճագ տըր . Փիլաթը Ալիթանէտէ Մէճմուսը Հալատիսէ ապօնաթ օլանպար իշին սէնէվի 50 զուրուշ վէ ալթը 30 զուրուշ տուր : Ապօնաթ օլանպարս սէնէվի 60 վէ ալթը 35 զուրուշա տըր . Տաշրալարտա , բօսթա իւճրէթի իւզէրիլիլէ օլարադ , Մէճմուսը ապօնաթ օլանպար իշին սէնէվի 60 վէ ալթը 35 զուրուշ . վէ ապօնաթ օլանպար իշին սէնէվի 70 վէ ալթը 40 զուրուշա տըր :

Թափա բաշա հազարէթէրի, Բարիսէ վիւրուտէրինտէ իմբերաթոր հազարէթէրինէ վիզիթա վէրիպ, մախտումէրի (սման պէ) ինէ պիր գաչ տէֆա տախի թիւ իղերրի սերայընտա իմբերաթորուն տուֆրասընտա Թաամ պուլ յուրմուշար տըր: Սիւշարալէյհ չէնտ կիւն ոսնղըա, Սոնտրայա աղիմէթ ի տէճէրմիշ:

— Պէրիյէթ թիւ շամ Թերաֆլարընտա տախի, տալար գըրկընը զուհուր իթալի, մաէթ թէէտսիւֆ պէյանն օլունուր:

— Շամ Թարապըլուտու Թերաֆլէրինտէ Պէտէվիլէր Բում (Բ)թիհօ տօգուլարըն Սար Լազուպ նամ մէշ հուր պիր մանասթըրլարընը վուրուպ վէ եաղմա իտիւպ գաչմըշար. հա վուրթ բաշա պուրնարըն իւզէրինէ հեր նէ գտաար ապրէր կէօնտէրմիշէր ի սէ տէ, Պէտէվիլէր եաղմայը ալըպ գաչմըշար տըր:

— Թուրուտա կէօնտէրիլէն տէվէթը Լիլիէ գօմիտէրի Հայտար էֆէն տի հազարէթէրի ճանիպլինտէն, Թուրուտա վազաալարընըն Թաֆալաթընը շամիլ Պապը Լիլիէ Թահրիրաթըր Բէս միլէ վարիտ օլմուշ իտէ տէ, մաալի պիլզէրէ նամալիւմ տիւր:

— Սալթայա Թամիրէ կէօնտէրիլէն Վիզը Նըհատ նամ վաբօրու Հիւ մայուն կէչէն ճիւմաա էրթէսի կիւ. նիւ ալտէթ իտէմ, Տօրմա պաղչէ սէրայը Հիւմայուն բիշկեահընտա լէն. կէր էնտալ պուլընմուշ տուր:

Ի ԼՆԵ ԼԹ

ՔԵՐԴՈՒԱԺՔ

Ի ԶՈՐԲՈՐԻ ՏԱՐԵԴԱՐԶ

ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԳԻՐՈՒԹԵԱՆ

Սիւյէ, Խա լըշալը և Սիւրիւն:

Իբի Լազային Լըգ, պասսօլու օլարագ բիանն նօթասընա պընմը. Ս. Փափաղեան մարիֆէթի ինէ, վէ երգլէրտէն պիրինին միւէլիֆի Պ. Վ. Պառնասեան, տիկերինին Ս. Հ. Ֆէլէկեան:

Սաթըրը հեր Լըմէնի բիթապճըլարընտա:

ՀԱՄԱՌՕՏ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԵՒ

ԱՇԽԱԶԱԳԻՐՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ

Լըֆէալ Հայիւնի

1864

Ա. ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՏՊԱՐԱՆ

Պ. Լըմէնալ Հայկունինին քիւչիւք չօճուգլար իչիւն թէէլիֆ իթալի պու Բէսալէ Լըմէնի Թարիիլի վէ ճօղրաֆիտսընա պիր չէչի տիր:

Սաթըրը հեր Լըմէնի բիթապճըլարընտա. ֆիւ. 60 փարա:

ՄԵՍՐԻՒՔԵԱԹ ՎԵ ՆԱԳՏ	ՍԱԼԸ ՄԱՅԻՍ 19			ԶԱՐԸԱՄՊԱ 20			ԲԵՆԶԵԴՄՊԵ 21	
	Սալա	Էօլէն	Լիւշա	Սալա	Էօլէն	Լիւշա	Սալա	Էօլէն
	101 20	101 20	101 20	101 20	101 20	101 20	101 20	101 20
Մէճիալիւ լըրա Ղըշ.	67 25	67 27	67 26	67 22	67 21	67 20	67 23	67 22
Միււթալէ լըրա 100 զուրուշտան	44 20	44 20	44 10	44 20	44 20	44 20	44 20	44 20
Օն սէնէլէթ թէրմիպաթ	53 7	53 7	53 6	53 2	53 1	53	53 3	53 2
Աինճի 2ինճի գօնաթլտէ	53 7	53 7	53 6	53 2	53 1	53	53 3	53 2
Իւչիւնճիւ թէրթիպ	53 25	53 27	53 26	53 22	53 21	53 20	53 23	53 22
Թէրթիպաթը րապիա								